



BUREAU DU PRIMAT
DIOCESE DE FRANCE
DE L'EGLISE APOSTOLIQUE ARMENIENNE
14 APRIL 2018 – No 6

E-Bulletin Է-Թերթիկ

Առաջնորդարան Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ, 14 Ապրիլ 2018 – N°6


ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՅ

Աշխարհի հայկական եկեղեցիները Կիրակի, 1 Ապրիլ 2018-ին տօնեցին Քրիստոսի Յարութեան տօնը: Այս իրադարձութիւնը կը համարուի մեր հաւատքի սինը, որով կատարուեցաւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի խոստումները: Ան յաղթեց մահը եւ մեղքի շղթաները եւ յարութեան հրաշքի միջոցով յաղթական կերպով կեանք վերադարձաւ: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Շայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ Պատարագ մատուցեց եւ քարոզեց: [Քարոզը կարդայու համար այստեղ տեղմեցէք:](#) Այստեղ, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութեան իրաւասութեան տակ գտնուող մեր բոլոր ծովներուն մէջ կատարուեցաւ Զատիկի Պատարագը: Ֆրանսահայոց Թեմի Փարիզի մայր տաճարին մէջ Առաջնորդ Գերաշնորհ Վահան Մրբազան Յովհաննէսեան, մատուցեց Զատնուայ Պատարագը, որ Աւագ Շաբթուայ ոգեշնչող արարողութիւններուն զագաթնակէտը հանդիսացաւ: Իր քարոզին մէջ մեր Առաջնորդը, հրեշտակի "Դուք խաչուած Նագովորեցի Յիսուսը կը փնտռէք, ան յարութիւն առաւ, այստեղ չէ:" (Մարկոս 16.5) խօսքերուն վրայ ծանրացաւ եւ հաւատացեալները իրենց կեանքին մասին խորհրդածելու հրաւիրեց: "Զատնուայ Տօնը, ոչ միայն երկու հազար տարի առաջ տեղի ունեցած մեծ հրաշքի մը տօնն է, այլ նաեւ մեր յարութեան յոյսի հաստատումն է: Զատիկը նաեւ այս կեանքի մէջ ճշմարտութիւնը փնտռողներուն մահուան թէմ տանելիք յաղթանակին եւ յաւերժական կեանքին հաստատումն է:" [Լուսանկարները տեսնելու համար այստեղ տեղմեցէք:](#)



ՆԱՐԵԿԱՅԻ ԶԱՄԱՐ ԱՂԹՔ ԱՄՍԵՐՂԱՄԻ ՄԷՋ

Սուրբ Գրիգոր Նարեկացիի տարեկան ընթերցանութիւնը, որ հովանաւորուած էր Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հիմնադրամ կողմէ, տեղի ունեցաւ 27 Մարտ 2018-ին, Ամստերդամի (Հոլանտա) Սուրբ Հոգի եկեղեցւոյ մէջ: Շատ իւրայատուկ օր մըն էր, քանի որ Արեւմտեան Եւրոպայի հայկական եկեղեցիներու եւ քոյր եկեղեցիներու ղեկավարները այս միջոցառումին կը մասնակցէին: Անոնց կարգին էին Հաարլեմ-Ամստերդամի Հռոմէական Կաթողիկէ եկեղեցին Հենդրիքս Եպիսկոպոս, Ղպտի Ուղղափառ եկեղեցին Անպա Արսենի Եպիսկոպոս, Ասորի Ուղղափառ եկեղեցին Փոլիքարփիւս Օժէն Այտըն Եպիսկոպոս, ինչպէս նաեւ այլ հոգեւորականներ: Երեկոն Հիմնադրամի հիմնադիր անդամ եւ տնօրէն Վահան Աւագեանի կողմէ արտասանուած ողջոյնի խօսքով սկսաւ, ան իրենց ներկայութեան համար բոլորին շնորհակալութիւն յայտնեց: Ան յետոյ բոլոր եկեղեցիներու ղեկավարներուն եւ ներկայ հաւատացեալներուն բարի գալուստ մաղթեց եւ Գերաշնորհ Վահան Եպիսկոպոսէն խնդրեց որ բանայ հանդիպումը: Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս հաւատացեալները աղօթքի առաջնորդելէ վերջ, Սուրբ Գրիգոր Նարեկացիի (951 -1003) կարճ կենսագրութիւնը ներկայացուց եւ ուշադրութիւն դարձնելով Սատեան Ողբերգութեան գիրքին, մեր հաւատքի այս սինին աստուածաբանութեան եւ հոգեւորութեան հիմնական կողմերը շեշտեց: [Ստեղծել այստեղ:](#)



ԱՄԱՌՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՏԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ:

Գոհունակութեամբ կը տեղեկացնենք որ, թեմական ամառնային ճամբարին (Յուլիս 16-էն մինչեւ 20) մասնակցիլ փափաքող 8-16 տարեկան երիտասարդներու համար արձանագրութեան հարցաթերթիկները առաջնորդարանի գրասենեակին մէջ տրամադրելի են: [Ստեղծել այստեղ:](#) Թեմական կայքէն, հարցաթերթիկներու կրկնօրինակները կարելի է ներբերեն: Ժամանում Երկուշաբթի, Յուլիսի 16, ժամը 11-ին եւ մեկնում Ուրբաթ, Յուլիս 20, ժամը 10-ին: Գինը մէկ անձի համար՝ 200 Եւրօ, ներառեալ օրական երեք դաս, մարմնամարզական գործունեութիւն, նախաճաշ, ճաշ եւ ընթրիք: Մասնակցներու թիւը սահմանափակ է: Կը խնդրուի 2018 Մայիսի 1-էն առաջ արձանագրուի: Ծրագիրը պիտի ընդգրկէ հայոց պատմութեան, լեզուի եւ հաւատքի դասաժամեր: Կեսօրէ վերջերը նուիրուած պիտի ըլլան հանգստի եւ մարմնամարզական գործունեութիւններու: Հայկական երգն ու պարը ընթրիքէն յետոյ երեկոներու բնաբանը պիտի ըլլայ: Ամառնային ճամբարը մեր երեխաներու եւ պատանիներու համար, իրենց տարիքի ուրիշ հայերու հանդիպելու, անոնց հետ կապեր ստեղծելու, հայ մշակոյթի եւ մեր հաւատքի մասին իրենց գիտելիքները ամրապնդելու լաւ առիթ մըն է: Հիւրընկալող տունը ժամանակակից եւ հարազատ միջավայրի մը մէջ ունի չորս հեկտար ճեմապարտէզ եւ Մարիս հայրերու համայնք մը: Բացուցիչ տեղեկութիւններու համար կը խնդրուի դիմել, Առաջնորդարանի գրասենեակը 01.43.59.67.03 թիւին, կամ ել-գիրով bureauduprimat@diocesearmenien.fr հասցէին:



ԿԵԱՆՔԻ ՆՈՒԲԵՐ՝ ԱՐԵԱՆ ՏՈՒԶՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ ՄԼԱՅ:

1915-ի ցեղասպանութեան ընթացքին գոհուած 1,5 միլիոն հայերու յիշատակը վար պահելու համար, Առաջնորդարանի Փարիզեան շրջանի, "Եկեղեցասէր Երիտասարդներ"ը կը կազմակերպեն "Կեանքի պարգէ" միջոցառումը: Այս միջոցառումը տեղի պիտի ունենայ 2018-ի Ապրիլի 21-ի առաւօտեան ժամը 8:30-էն մինչեւ 14:30, Փարիզի EFS-ի (Ֆրանսական Արիւնին Հիմնարկ) շէնքին մէջ: Ուրիշներու կեանքը փրկելիք այս քրիստոնէական միջոցառման բոլորի մասնակցութիւնը փափաքելի է: Այս արեան տուչութեան մասնակցիլ փափաքողներէն կը խնդրուի, մեզի հետ կարելի եղածին չափ կանուխ կապ հաստատել: Աւելի լաւ կազմակերպուելու համար արձանագրուելու վերջին ժամկետը Ապրիլ 15-ն է: Email: yegeghetsaser@gmail.com Հեռաձայն 01 43 59 67 03: Մարսիլիոյ շրջանը ապրող 103 հայ առաքելական երիտասարդներ ալ, հայոց Տեղասպանութեան 103-րդ տարելիցին առթիւ, արեան տուչութիւնն պիտի կատարեն: Կը սպասենք որ բոլորդ արձանագրուիք, կամ պարզապէս աջակցիք երիտասարդներուն: Հեռաձայնեցէք մեզի 04 91 77 84 70 թիւին կամ գրեցէք մեզի cathedralearmenienne.marseille@orange.fr հասցէին:



ՆՈՒԻՐԱՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԺԱՌԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՐԱՔՍԻԱԿԱՆ ԵՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ

Իրաւաբան Արման ՉԵՔԼԻԲԵԱՆ, որ Փարիզի մէջ նոտար է (42 Avenue Montaigne 75008 Paris), Ապրիլ 18-ին, ժամը 20-ին, յատկապէս միութիւններու եւ եկեղեցիներու օգտին կատարուելիք նուիրատուութիւններու եւ ժառանգութեան մասին քաղաքացիական եւ հարկային կանոնները պիտի ներկայացնէ: Այս ներկայացումը Փարիզի հայոց Մայր Եկեղեցւոյ Նուրիան Ֆրէնկեան սրահին մէջ, ֆրանսերէն եւ հայերէն լեզուներով տեղի պիտի ունենայ:

15 rue Jean Goujon, 75008 Paris.
Ել-գիր՝ bureauduprimat@diocesearmenien.fr
Tel. 01 43 59 67 03



ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՐԵԻԱՆԻ ՕՓԵՐԱՅԻՆ ՄԷՋ ՊԵՏԻ ՊԱՐԵՆ:

Ֆրանսահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս Հովհաննէսեանի հովանիին տակ գործող, Բսի-լէ-Մուլիոնի հայկական ծովի "Արարատ" պարաօլիմպիկ ակումբի քան 50 երիտասարդներ եւ երիտասարդուհիներ, Յուլիս 28-ին, Երեւանի Օփերայի պատմական շէնքին մէջ պարային համերգ մը պիտի տան: Այս իրադարձութիւնը աշխարհի եւ մեր թեմի մէջ Երիտասարդութեան Տարուայ համար կազմակերպուող գործունէութիւններու մէկ մասն է: Երիտասարդութեան Տարուայ ուրիշ մէկ գործունէութիւնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանիին տակ, Յուլիս 3-էն 8 կատարուելիք, աշխարհի տարբեր կողմերէն գալիք հայ երիտասարդներու հաւաքն է: Մեր երիտասարդութեան ուղեկցելու համար, Յուլիս 23-էն մինչեւ Օգոստոս 1, ամեն տարիքի անցերու համար ալ ղէպի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտագնացութիւն մը կազմակերպուած է: Ուխտաւորները նաեւ Հայաստանի տարբեր պատմական վայրերը պիտի այցելեն, օփերայի մէջ մեր երիտասարդ պարողներու ներկայացման պիտի մասնակցին: Անոնք Յուլիս 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ մատուցուող պատարագի ներկայ պիտի ըլլան եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Շայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը պիտի ստանան: Այս ուխտագնացութեան արձանագրուելու համար կը խնդրենք դիմել Տիկին Մարկոյին 06 15 02 76 84, կամ ել-գիրով bureauduprimat@diocesearmenien.fr հասցէին:

